

նէ, և որուն վրայ հիմնուած ու ձուլուած կը ցուցնէ զներկայս՝ զանազան ժամանակաց ու պարագայից փոփոխութեանց հնթարկուելով։

Հետաքրքրաշարժ և կարևոր դիտողութեան աժանի են մանաւանդ այն կէտերը ուր ցնուութեան և համեմատութեան կ'առնուին այս Լեհակայ օրինագրքի ունեցած յարաբերութիւնն կամ առնչութիւնն, (և առաւել կամ նուազ ստրկական փոխառութիւնն իսկ) Միսիթար Գոշի Դատաստանագրքին և Ասորա - Հոռովմէական օրինագրոց հետ։ Հոյ առիթ կ'ունենայ յաճախ հաստատելու բրոֆ. Քարստի տեսութիւնը, քիչ անգամ միայն անոնցմէշ շեղելով։ Այս վերոյիշեալ օրինագրոց հետ կը համեմատէ նաև Վախտանգ թագաւորի

վրական օրինագիրքը, որ կը համարուի անոնց հետ չափաւոր առնչութիւն մ'ունենալ, ինչպէս նաեւ բաւական յայտնի յարաբերութիւն մը այս լեհակայ զաղթականութեան սկզբնական կամ արմատական օրինագրոց հետ։

Կը մաղթենք անուանի բրոֆ. Պալցէր-ի որ փութով հայկական թարգմանութեամբ ալ հրատարակուած տեսնէ իւր այսքան ըրտանաջան հետազոտութեամբ կատարած երկը, որ հայ միջնադարեան պատմութեան և զաղթականութեանց ուսումնասիրութիւններ և ատազմներ կ'ընձեռէ։

Հ. Յ. Ա.ԳԵՐ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	էջ
ԱՆԴՐԻԿԵԱՆ Հ. Ն. — Սանդուխտ	289
Edmondo De Amicis. — Ջեռագիրներու կարդացողները	293
ԱՆԴՐԻՆԵԱՆ Հ. Ն. — Ուրուագիծ հայ մատենագրութեան	301
ԵՐԵՄԵԱՆ Հ. Ա. — Պազարոս Ազայեան, Գրագէտը	306
Tennyson. — In Memoriam, թրգմ. Ե. Յ. Մելքոն	318
ԴԱՍՏՈՅ. — Երուսաղէմ Ազատեալ, երգ ՓԲ, թարգմ. Պազիկնեան Հ. Ա.	319
ՏԵՐ-ՍԱԱԿԵԱՆ Հ. Կ. — Հայ ցեղը և դասական դիւցազներութիւնը	328
ԱԻԳԵՐ Հ. Յ. — Oswald Balzer, Ան. (գրախոսական)	334

ԾԱՆՈԹ. ԽՄԲԳԲ. — Բնդ մամլով է և շուտով լոյս կը տեսն է Դասսոյի Երուսաղէմ Ազատեալը թարգմանութեամբ նաեւ Հ. Ա. Պազիկեանի, Վլյորգիլի Ենէականին և Հոմերի Իլիականին աշխարհարար թարգմանութեանց ծանօթ չափով։